


# ՀԱՅՈՒԹԵՐԸ

## ՊԵՏԱԿԱՆ ՊԵՏԱԼԵՐԸ

ՀՅՈՒ 5

ՅՈՒՅՈՒ 1 · 1845

ՈՒ 59



Յունաստանի Եւրոպա գետը :

Առ երեւելի գետը կանցնի հին Սպարտա քաղաքին քովին, և նախնի Յունաց ժամանակը շատ նշանաւոր անցքելու տեսարանը եղած է : Ո՞էկ մեծաշէն կամուրջ մը՝ (ոչ ան որ պատկերին մէջ կերենայ) որուն աւելաները գետ կը թնան, աս գետին վրայ շինուած ըլլալով Սպարտա քաղաքը զեմացի կողմին հետ կը կապէր : Առ կամուրջին մէկ զլուխը կուգային կը միաւորէին Վակեդեմոնացւոց երկրին բոլոր արևելքան կողմէն եղած ճամբաները, և մէշ կալ ծայրը մէկ պողոտայ մը կար որ ուղղակի դէպի Վարա կամ Սպարտայի մեծ հը-

րապարակը կը հանէր, որ քաղքին մեծ վաճառատեղին էր,

Սպարտայի շրջակայ դաշտավայրը այն պէս վսեմ և գեղեցիկ տեսարան մը կը ներկայացընէ, որ հազիւթէ չունասանի ուրիշ մէկ կողմին գեղեցիկութիւնը անոր հասասը կուգայ :

Եւրոպաս գետը Սպարտայի դաշտավայրին մէջ տեղէն անցնելէն ետեւ, նեղ և երկար ձորէ մը պատյաքելով Իղովս կը թայ՝ որ դժբաղը Իղովսացիներուն քաղաքն էր, ուր ծովը կը թափի Ախթիւմի և Ռաբայի մէջ տեղը . աս տեղերուն առաջինը Սպար-

տայի նաւահանգիստն էր, որուն մնացորդ ներուն մեծ մասը դեռ կը կենան. և վերջի նը ուրիշ ծովելերեայ քաղաք մըն էր՝ ուրուն տեղը հիմայ ուրիշ բան մը չերեւ նար, բայց միայն ասդին անդին ցրուած քանի մը պատերու հատուկոտոր մնացորդ ները, և սեան մը խարիսխը :

Սպարտա ևս միայն բանի մը մնացորդ թողուցած է. 1837ին հին Սպարտայի քովը մէկ նոր քաղաք մը շնուրել սկսաւ : Այս յօդուածըս զրողը հետեւեալ տարին ան կողմերը ճամբորդութիւն ընելով տեսաւ որ արդէն հարիւր տուն շնուրած էին :

Հին ատենաները Եւրոպաս գետը համբաւաւոր էր իր խաղաղ ջուրերուն վրայ գըտնուաղ կարավեներուն<sup>1</sup> քաղմութեանը և գեղեցիկութեանը համար : Հիմայ թէպէտ առ թուչունները չկան, բայց մէկ ուրիշ հանգամանք մը դեռ կը տեսնուի աս վաղեմի գետին երեսը : Միիկայ է ահազդին բազմութիւն մը բարակ երկայն և ամուր է դէպներու, որոնք Եւրոպասի մէջ կը բուտ նին :

Հին Սպարտայիք՝ որոնց մեծագոյն բաղանքը քաջասիրտ և անվախ սերունդ մը ունենալ էր, իրենց զաւկըններուն կը սորվեցունէին գետը մոտենէլ և առանց զանակի կամ ուրիշ գործիքի մը ձեռքով փրցունէլ առ եղէզները : Եւ ասոնք փսխաթ գործուելով իրենց մի միայն անկողինը և անոր պէտք եղած բանները կը լսային, կամ Վաղ զեացի պատմազը մը ըսածին պէս, ասոնք էին պատերազմասէր Սպարտացւոց անկողնարանները, փետրալից անկողինները, սաւանները և վերմակները<sup>2</sup> :

Եւրոպաս գետին եղէզները որ կատարեալ ուղիղ զօրաւոր և կը յնդպոյն էին, ուրիշ բաններուալ կը գործածութեան էր : Սպարտացիք տնտնցմէ կը շնէին աղեղներ, զիիչ, և պատերազմի փողեր . եղէզին կնիւնէն կամ ասղարթալից մասէն պատկեր կը ծնէին, և իրենց քանի մը պարկեցու տօնալ խընդութեաններուն դիմունալու : Իրենց ընտանիան կենցաղալարութեան մէկ երեւլի հանգամներն էր ծերունի անձին մեծ պատիւ տալը :

Սպարտայիք ամեննելին չին պարագեր երկրագործութեան կամ մեքենական արշեստի . բոլը առ առասակ գործերը Խղովսացիք կը կատարէին, որոնք անոնցմէ յաղթուած ըլլալով՝ գերիքի պէս էին Սպարտացւոց հրամանին տակը, և չարաչար աշխատութեամբ կը ծառապէին անոնց :

Աս խատաքարոյ և պնդուկազմ մարդիկը սովորութիւն ունէին նաև իրենց մատղաշ-

մանուկները գետին մէջ ձգելու որ ցըրտոյն խստութեանը դիմանալ սորվին : Երդարեւ շատ անգամ՝ տղայոց գետը նետելուատենը շատ ցուրտ եղած պիտի ըլլայ, ուրովինետեւ գալինան մէջ և ամառուան սկիզբները լցետը լցուն է հալած ծիւնով, որ մօտ եղած լիսներէն կիջնայ :

Սպարտացիք երեսելի առած մը ունէին իրենց նախնի օրինադիր Լիգուրկոսէն աւանդուած, թէ իւրաքանչիւր քաղաքացի պարտի ապրիլ, ոչ իր անձին համար, այլ միայն իր հայրենեացը համար : Եւ որովհետեւ անոնք ուրիշ տեսակ փառք չին գիտեր բայց պատերազմի փառքէն, և կը սեպէին թէ մէկը կարող չէ ուրիշ կերպով մը իր հայրենեացը ծառայելու բայց միայն անոր համար պատերազմով, վասն որպէս իւրաքանչիւր քաղաքացի մէկ զինուոր մը կը համարուէր . և բովանդակ քաղաքը կը թուէր մէկ մեծ բանակ մը, որուն մէջ ամէն մէկը իրեն սեպհական պաշտօնը ունէր, և իր վինուորական պարտաւորութիւնը կատարէլու էր :

Ասոնք իրենց բոլը տղայը մէկ տեղ կը ժողուէին երբոր անոնք եօթը տարու կը լսային . և ան տաենէն կը սկսէին զինուորական կը թութիւններ տալ անոնց . բայց աս հրահանգութեանց դլսաւոր նպատակն ան էր՝ որ անոնք պնդակազմ, համբերող, հնազմնդ և քաջասիրտ, մէկ խօսքով կատարեալ զինուոր ըլլան : Անոնց կերտկուը շատ պարզ էր, և առ հասարակ ամէնը մէկտեղ կուտէին : Եւ այսպէս քաջ կը կրթուէին պատերազմի ծանը աշխատութիւններուն դիմունալու : Իրենց ընտանիան կենցաղալարութեան մէկ երեւլի հանգամներն էր ծերունի անձին մեծ պատիւ տալը :

Սպարտացիք ամեննելին չին պարագեր երկրագործութեան կամ մեքենական արշեստի . բոլը առ առասակ գործերը Խղովսացիք կը կատարէին, որոնք անոնցմէ յաղթուած ըլլալով՝ գերիքի պէս էին Սպարտացւոց հրամանին տակը, և չարաչար աշխատութեամբ կը ծառապէին անոնց :

Սպարտացիք անուանի եղան իրենց քանչութեանը և արխութեանը, իրենց փառասկիրութեանը, ազատապարտութեանը, և հայ-

<sup>1</sup> Օմայ :

<sup>2</sup> Երկարուն :

<sup>3</sup> Առակ :

թենասիրութեանը, և իրենց ծուլութեան և անառակութեան զէմ ունեցած ատելութեանը համար: Բոլոր սոհմանակից իշխանները կըլաւութիւն և կըլախնային անոնցմէ, և շատ անգամ Ախիլլեսցիք, Կարթագինեցիքներիք, Օքակիացիք, Եղիպտացիք և կըլինդրէին անոնցմէ որ գան պաշտպանեն զեր:

ՎՐԻՄԻՄՈՒՄ ԵՐ ԹԱՇԽԵՐՊՐԻՆԵՐԱՆ ՊՐԵՏԵՐ  
ԱՌԱՋԱԿԱՐ:

Հապաթէ որ ես Տէրու վարդապետոս մեր ոտքերը լուսցի առուր ալ պէտք է որ մէկզմէկու ոտքերը լուսանաք: Աշան զի ձեզ մէկ օրինակ մը տուի, որ բնուոր ես ձեզ ըրի գուր ալ ընչէր: Յօհ. ժ. 14, 15:

Այս խօսքերուն միտքը հասկընալու համար, նախ և առաջ պէտք է նկատել որ ան ատենները ոտք լուսանալը Նրէից մէջ հասարակ սոլորութիւն մըն էր, որն որ սպասաւորները կըկատարէին՝ հիւրերուն մարդասիրութիւն ու քաղաքավարութիւն ցուցընելու համար: Ա ան զի անսատենը հիմակուան սովորութեանը պէս գուլպայ, կօշիկ և գոց պահող հողաթափ չըլալով գրեթէ մերկ էին անոնց ոտքերը, և պարտելու ատեննը տաքնալով և աղտուաելով մեծ հանգստութիւն կըզգային երբոր կըուանային: Ենոր համար հասարակ սովորութիւն մըն էր, որ երբ մէկուն տունը հիւր մը գար կըլուային անոր ոտքերը. կամ երբոր մէկը պարտելու երթար, տուն դառնալուն՝ ծաւաներէն մէկը ջուր կըբերէր ու կըլուար անոր ոտքերը:

Արկրորդ պարտիմք քննել, թէ ի՞նչ էր պատճառը որ Վրիստոս ծառույի մը պէս իր աշակերտներուն ոտքերը լուանալու յանձնառու եղաւ:

Վանդի Վրիստոս կուզէր բնաջինջ ընել անոնց մէջէն հպարտութիւնը և գուողութիւնը, որ միշտ կըդրուէր զանոնք մէկզմէկ մեծ ըլլալու նախանձով մը: Ոզք օրինակ՝ անդամ մը երբոր Յիսուս կընախագուշակէր իր անարդարից մահը, իր աշակերտները անանկ լցուած էին մեծարանութեան անմիտ խորհուրդներով, թէ Վրիստոսի հետ երկրաւոր իշխանութիւն մը պիտի վարժն, որ չէին կրնար հասկընալ անոր ըսած խօսքերը: Դ առ թ. 46: մը. 31—34: Խուուրիշ անդամ մըն ալ սաստիկ կըվիճարանէին, թէ ան երկրաւոր թափաւորութեանը մէջ իրենց մէ ով մեծ պիտի սեպուի: Դ առ թ. 46: իթ. 24: Ուրիշ անդամ մըն ալ անոնցմէ երկուքին մայրը, միջնորդութիւն կընէր Յիսուսի իր օրդուոցը համար. որոնք կուզէին իր թագաւորութեան աթոռին քովը առաջն առաջն առաջները ունենալ: Առար. ի. 20:

Կաև՝ Վրիստոս կրկին և կրկին յանդիմանեց զանոնք ըսելով, թէ ինքը եկած չէ սպասաւորութիւն լուսանկունելու, հապա սպասաւորութիւն լուս, և իր կեանքը փրկանք մը տալու շատերուն համար: Առ բ. ի. 28:

Ուրեմն ան զորովաշարժ և մեծաշուք հանդէսին մէջ, որուն անմիջապէս իր կամաւոր չարչարանքը և խաչելութիւնը պիտի հետեւէր, մեր Փրկիչը բնաբանին խօսքերը ըսելով՝ լոկ արարութիւն մը հաստատելուն բոլորովին տարբեր նպատակ մը ունէր: Կուզէր որ տպաւորէ իր աշակերտներուն մտացը մէջ մէկ մեծ բարցական պարտաւորութիւն մը, որ անոնք շատ դժուարաւ կըսորվէին: Այս պարտաւորութիւնը Խոնարհութիւն էր, և հիմայ ինքը կուզէր զանիկայ սորվեցունել անոնց աղջու և համոզիչ եղանակով մը: Առաստ պարտաւորութեանց կարգէն մէկ մասնաւոր գործողութիւն մը կուզէր յառաջ թերել, որով ցուցընէ ան բոլոր կարգին հարկաւորութիւնը: Եւ որով հետեւ ոտք լուանալը ծառաներուն ամենէն հասարակ պարտաւորութիւններէն մէկն էր, ասոր համար ան օրինակը ընարեց՝ Խոնարհութիւն սորվեցունելու իր աշակերտներուն:

Ուեր կարգացողները անտարակոյս գիտեն, որ աս սորվեցունելու կանոնը մեր Տէրը շատ գործ կածէր: Խնչպէս “Համակ մը պաղ ջուր իւլուցունելը աս պղտիկներէն մէկուն”, և “Ա իմ եղբայրներուս ամենէն պղտիկին տես երթալը հիւնդութեան ատենը կամ բանտին մէջ”, ասոնք մասնաւոր օրինակներ էին, որոնք կըդործածէր լոնդիմուր պարտաւորութիւններ սորվեցունելու:

Ուստի աս տեղս պարտիմք նկատել ոչ խօսքը՝ այլ իմաստը: Հնաղանդելու եմք Վրիստոսի աս հրամանին, չէ թէ լոկ արարողութիւն մը հաստատելով, որ բնաւ հիմակուան սովորութեանցը չամենտիր, այլ յօժարամիտ զիջանելով որ տաեն որ հարկաւորի, մեր ամենանուած ընկերներուն համար ’ի գործ դնել ամենամեծ խոնարհութեան պարտաւորութիւնները:

ՎՐԻՄԻՄՈՒՄ:

Ուրիշակ, ալ հիմայ չէս յիշել, գուն մուցար ան ժամանակը, որ նորածին կենդանիէ մը առաւել տկար ըլլալով չէիր կլնար առանց քու ծնորացդ օգնութեանը շարժիլ. միտքի չէ կըսեմ ան ատենը որ երկու օր չէիր կընար ապրելու, թէ որ

ծնողքդ քեզ ջիրէին : Ո՞րչափ հոգ և աշխատութիւն կրեցին անոնք որ քեզի սորվը ցունեն մէկ բառ մը արտասանելու, մէկ բայլ մը առնելու . ո՞րչափ հոգ և նեղութիւն կրեցին անոնք որ քեզի փորձանքներէն ու հիւանդութիւններէն ազատ պահեն, որ քու ուժդ վարդեն, քու նորածին միաբդ բանան, ու քու պէսպէս պակութիւններդ լցունեն : Աս մայրը՝ որ տարիքը և աշխատութիւնները գլխովին փոխեր են, իր գեղեցիկ օրերը քեզի համար վասներ է . քեզի վայրկեան մը աչքին առջևէն չկորանցունելու համար, ամեն զուարձութիւններէն կը հրաժարուէր . քու ապահովութեանդ վրայ հսկելու համար, իր քունը կընդմիջէր ու հարկաւոր հանգստութիւննեն կըզէկէր զինը : Աս հայրը, որ ալ տարիքը առած քու աչքի մէկ տկար ծերունի մը կելուայ, իր ոյժը հատցուց աշխատանքի մէջ որ քեզի անուցանէ : Այս դուն անչափ պարտաւորութիւնդ կըկատարէիր արդէն քու առաջնորդ . այն, անչափ է քու պարտաւորութիւնդ . ի՞նչպէս պիտի հատցանեն զանիկայ, չկայ ասոր մէկ փոխարէն մը դրամով . բայց շատ գիւրին՝ սրտով : Դուն աս անչափ պարտաւորութիւնդ կըկատարէիր արդէն քու առաջնորդն հասակիդ մէջ, երբ որ մօրդ գիւրկը նետուելով, չէիր ուղել որ ուրիշը զրկէ քեզ . անիկայ ալ իր քաշածներուն փոխարէնը առած կըսեպէր տարէիր արդէն քու առաջնորդն հասակիդ մէջ, երբ որ մօրդ գիւրկը նետուելով, չէիր ուղել որ ուրիշը զրկէ քեզ . անիկայ ալ իր քաշածներուն փոխարէնը առած մալիսովլ կըհանդանար, ան պարզամիտ շարժմունը քովդ որալ դէպի անոր կըվազէիր, ու քեզի կը կրկանչէիր զանիկայ : Աս երախտագիտութիւնը որ անատենը քու առաջնորդ բնական աղդումիւն եղաւ, այսօրուանօրս քու առաջնորդ տղայութեամդ պահպանութեամը համար քու հօրդ և մօրդ սրտին ծնողական սէրը դրաւ, կուզէ որ երախտագիտութիւն ունենաս դուն քու սրտիդ մէջ անոնց ծերացած հասակին երջանկութեանը համար :

Վ՞նչ քարեբաղդ ապաստանարան մընէ երախտագիտութեամը միացած գելդաստանի մը բնակութիւնը պահպանութեամը : Աս յօժարակամ պիտի անոնց գուայութեամ ծուայութիւնը առաջաւար անոնց գուայութիւնը ամենը բարեկարգ վարդէլու, ու պինդ թեթև ծուայութիւնն աղաքար անոնց գուայութիւնը ամենը բարեկարգ վարդէլու, ու քարեբաղդ ապաստանարան մընէ բնակութեամը մենք :

թանկագին է մտերիմ կապակցութեանց մէջ . ի՞նչպէս կըպնդէ անիկայ աս սրտաւուչ և սրբազն կտպերը . ի՞նչպէս կը սնուցանէ փոփոխակի սէրը . ի՞նչպէս կը քաջալերէ հաւատարմութիւնը : Ա երջապէս, ո՞րչափ երջանիկ է երախտագիտութիւնը որ կըսիրէ : Անունութիւնն է Սէլենէ :

«Քընչառոնէութեան փաստեր» :

Ենչաւատութիւնէ Կրիստոնէութեան գարձող մը աս հետեհալ պատճառները կըցուցունէ իր անհաւատութեան գարձի գալուն և Կրիստոնէութիւնը ընդունելով բարեկարգեցան :

ա . Բնաւ չեկ ձանձնար անանի մարդ մը որ Անհաւատութիւնն ընդունելով բարակնելով բարեկարգութեան տակ մտաւ : բ . Քանի մը անհաւատութեան կրօնը անարգութեան որոնք կըմանչ անհաւատութիւնն գտնալունը գրեթէ աստիքի չարգիկ մտարդիկ բարգութիւնն ու գորառութիւններէն ընդունելով բարեկարգութեան գործառութիւնն է :

շ . Անդհաւատութիւնը բարյականի կրօնականէ, համազերպիկ թէ ու գալու վերով զարդիկ կայ և ոչ մեղաց փախարէն պատիժ :

թ . Անդհաւատութիւնը բարյականի պատիժ ցցունելով առջինն ու գորառութիւններէն կըմանչ անհաւատութիւնն է :

չ . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

դ . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

ե . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

զ . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

թ . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

ա . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

բ . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

շ . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

ա . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

բ . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

շ . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

ա . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

բ . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

շ . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

ա . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

բ . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

շ . Անդհաւատութիւնը կրօնը ամեն տեսակի պահանջները կարգիւեան տեսական քաղաքական գործութեան համար կարգավորութիւնն է :

«Դաստիարակուն» յարժը :

ձ . Եր գործքերուն ամենէն փոքրը կըմեծնայ երը որ հետևութիւնները մեզմէ ետքը եկող սերունդին վրայ կըտարածի, թէ որ մարդկային ընկերութիւնը երախտագիտութիւնը մը պիտի ունենայ երկրագործին որ ծառ մը կըտնկէ, որ պէս զի մէկ օր մը յոդնած ձամբորդին շոկ ընէ, հապաւ ան՝ որ երխախտարարդ քաղաքացիները աւասար աղջնարուն տրամադրեամբ մենի :

հայրենիքը ծաղկեցնող չէ՞ մի :

Սէլենէ :

Ավելից էն արտօնութիւնները ո՞րոնց և ամառ էն :

Առոք բանը շահներուն մի առք, և ձեր մարդարիաը իսպետն առջել մի ձգեք, որ ոռքերն առ տակը չկոփելը ունեն, ու դառնան ձեզի բառասին : Մասմէ . է . 6 :

Աւետարանական աս խօսքին շատ թիւր մեկնութիւններուն արուած ըլլալով, ահա կը ջանամք անոնց սիալը ապացուցանել, և միանդամայն անանկ մեկնութիւն մը տալ որ շատ յարմար և շատ բնական կը թուի մեզի :

Մեր նշանակած անհարազատ մեկնութիւններուն բօլորն ալ քիչ տարբերութիւն ունին ասկից . “Շ ուները և խողերը ան մարդիկներն են որ Աւետարանը չեն ընդունիր . սուրբ բանը և մարդարիաները՝ քրիստոնէական կրօնի խորհուրդներն են : Ըսել կուղէ որ՝ կրօնքին խորհուրդները մի յայտնէք անհաւատ մարդիկներուն . որ չըլլայ թէ մաքերնուն մէջ արհամարհեն զանոնք, ու ետքը իրեն զէնք ձեզի գէմ բանեցընեն” : Աս մեկնութեանը գէմ քանի մը խօսքեր ունիք ըսելու : Խւ նախ՝ բնաբանը փոխաբերական խօսք մըն է, և անշուշտ ձշութեամբ կը դործածէ իր ամեն ձևերը, բայց վերի մեկնութիւնը թիւրի է . որովհետեւ շուները և խողերը՝ սուրբ բանը և մարդարիաները իրեն զէնք չեն դործածեր, այլ միայն անոնց վրայ կը կոփելը ունեն, ու ետքը կը դառնան զանոնք իրենց ձգողները փառատելու :

Է . Աս մեկնութեանը նայելով արգեօք ի՞նչ ընել կը պատուիրէ մեզի Աւետարանին աս խօսքը : Կը պատուիրէ զդոյշ կենալ մեղաւորներուն չյայտնել մեր սուրբ հաւատքին խորհուրդները, որոնց ամենն ալ Քրիստոսի մահուան խորհուրդին մէջ կը պարունակին, որ ամենէն մեծ խորհուրդն է : Բայց ասիկայ ուղղակի գէմ է ան ամեն պատուիրանքներուն որ Սուրբ Կիրքը մեզի կը հրամայէ : Քանիզ ամեն տեղ հարկ կը դնէ վըրանիս որ Աստուծոյ բոլոր կամքը յայտնեմք առանց բան մը թաքուցանելու, և “առանց երկիւղունալու անոնց մէ որ մարմինը կը սպաննեն, ու չեն կրնար հոգին սպաննել” : Աստի . ժ . 28: Գարդ . ի . 27: Հիսուս Քրիստոս պատուիրեց իր աշակերտներուն որ աւետարանը բոլոր աշխարհի քարոզեն . (Աստի . ի . 19.) և Գօղոս առաքեալ կը հաստատէ (Հայութ . ժ . 8—15.) թէ աշխարհի փրկութեանը համար հարկաւոր է Հիսուս Քըրիստոս ամեն տեղ քարոզել : Պարտիմք ուրեմն մտածել թէ անշուշտինչ մեծ և ամենապատաւական խորհուրդ կայ նէ մեր սուրբ կրօնքին մէջ անիկայ է ամենէն հարկաւորը մարդիկներուն քարոզելու . ինչպէս որ գրուած է . (ա լորնէ . ա .

23 , 24 .) որովհետեւ Քրիստոնէական կրօնքը չունի այնպիսի գաղանի խորհուրդ՝ որ միայն իր մէջի կրթեաներուն յայտնուի, ինչպէս որ քանի մը հեթանոսական կրօնները : Դնիկայ յայտնաբարբառ կըսէ բովանդակ աշխարհի . Ակէք, քննեցէք զիս . թէ որ ես իրաւոնք չունիմ, մի հաւատք ինծի . բայց թէ որ իրաւոնք ունիմ, չնալանդեցէք ճշմարտութեան : Խւ ամենէն չար ու ամենէն զէշ մարդիկներն են որ խիստ մեծ հարկաւորութիւն ունին Աւետարանի խորհուրդները հասկընալու, որ դարձի դան :

Հիմայ ուրիշ մեկնութիւն մըն ալ պիտի տամբ, որ աւելի բնական կերպայ մեզի և մեր բնաբանին ձեւերուն ալ շատ աղէկ կը համաձայնի, ու նաև Աստուածաշնչի միւս վարդապետութիւններուն ամենէն չակառակիր : Բայց սակայն իրաքանչիւր ոք թռող ինքնին քննէ աս սրբազնն իառնը . քանզի ամենքս ալ մեր հաւատքին պատասխանը միայն Աստուծոյ պիտի տամբ, մեր խըղճմանքին մի միայն Տէրոջը :

Եհաւասիլ ասիկայ է մեր մեկնութիւնը : Սուրբ բանը և մարդարիաները՝ ան մասնաւոր արտօնութիւններն են որ Փրկիւն մեր Հիսուս իր աշակերտներուն տուաւ երկրի վրայ, զրօրինակ՝ մկրտութեամբ քրիստոնէական Եկեղեցւոյն մէջ ընդունուիլը, Տէրունական Ծնմրիքը կատարելը, ունաւ եկեղեցւոյ մէջ եղած զանազն պաշտօնները : Շ ուները և խողերը անոնք են որ չեն գիտեած համար կամք է նէ աս բաներուն յարգը Ճանչնալ : Բնաբանը ըսել կուղէ թէ Ո՞ի տաքիմ Եկեղեցիիս հոգեւորական արտօնութիւններուն վայելումը՝ աշխարհասէր ու անարժան մարդիկներուն . որ չըլլայ թէ անարդանօք վարելէն ետև զանոնք, դառնան ճշմարիտ հաւատացեալները փառատեն :

Վագա ուրեմն մեր տուած մեկնութիւնը շատ աղէկ կը յարմարի . Քրիստոսի փոխաբերաբար ըսած խօսքին : “Սուրբ բանը” յայտնի կը ցուցընէ մեզի Տէրոջը պաշտօնին նուիրեալ բաները, իսկ “ մարդարիաները ” Եկեղեցիին գեղեցիկ արտօնութիւնները, որոնք սուրբ բաներ են, Աստուծոյ ծառայութեանը նուիրուած ըլլալով : “Ո՞ի ձգէք խողերուն առջելը”, ըսել է մի տաք ան մարդիկներուն որ արժանաւոր չեն և անոնց յարգը չեն զիտեր : Վրդ ով առաւել կը յարմարի արգեօք աս ստորագրութեանը, քան որ չափ անոնք որ քրիստոնէութիւնը ստութեամբ կը դաւանին, չունին ճշմարիտ հաւատք, ան կենցանի հաւատքը որ Հիսուս Քրիստոսով է :

Կատաղի շուները և վարապները չեն հանգար-

տիր, երբոք սուրբ բաներ և թանկադին մարգարիտներ ձգուի անոնց, բոլորովին բանի տեղ չեն գներ. ու հոտւլտալին եաւ զանոնք՝ թէ արդեօք կրնան ուտեր, և տեսնելով որ իրենց ստամքանին հաճելի չեն, սպիրիտնուն տակը կառնեն ու սաստիկ կրկատղին ձգողին վրայ: Ասիկայ խիստ համաձայն է մեր տուած մեկնութեանը: Եկեղեցին արտօնութիւնները՝ իր անարժան անդամները ընդունելու որ ըլլան, կըսկին ջանալ որ անոնցմով իրենց ադահութիւնը յագեցընեն. ու երբ կը տեսնեն որ աս բանը գլուխ տանելու միջոց մը չունին, կըզայրանան ճշմարիտ ոչխարներուն վլրայ: Աս անարժան անդամները շատ վնաս կրնան ընել եկեղեցին, և կընեն ալ, քան թէ գուրոի մարդիկները: Քանզի դայթակղութիւն և նախասինք ըլլալին ետև, կըսկին չարաշար բանեցընել իրենց ստացած իշխանութիւնը և զօրութիւնը՝ հալածելով Յիսուսի բարի և ճշմարիտ աշակերտները:

Հիմայ կըմնայ մեղի հաստատել, թէ աս մեկնութիւնը իր սորվցուցած վարդապետութեանը չետ՝ ամենեկին չակառակիր Աստուածաշնչին, մանաւանդ թէ շատ համաձայն է անոր:

Կախ և առաջ կըսենք, որ Եկեղեցին արտօնութիւնները՝ Քրիստոսի ճշմարիտ աշակերտներուն համար սահմանուերեն, քը գարձի եկած ու սուրբ Հոգիով վերստին ծնած մարդիկներուն համար: Աս ստուգութեանը ապացոյց բաւական է որ ուշադրութեամբ կարդամք Ոտորն. ժղովու 18 համարը, ուր զրուած է, թէ դժոխքը պիտի չկնայ յաղթել անոր. բայց որովհետեւ պիտի յաղթէ կեղծաւորներուն (Ոտորն. իդ. 51.) ուրեմն չեն կրնար ասոնք Եկեղեցին մասը ըլլալու: Ամսաւագէս կարդամանը կրոն. ժա. 28, 29: Գործ. ը. 21:

Գիտեիք է նաև որ առաքեալները՝ Եկեղեցին արտօնութիւններով միայն անոնց կուտային, որ գիտեին թէ ճշմարտապէս գարձի եկեր են. և անոնց մալրութիւնը տեսածնուն պէս, իսկոյն կըզէին անկէց: Կարդամ ասոր վրայով՝ Անանիայի և Ափիքիայի պատմութիւնը, Գործ. 7. գլուխ և մանաւանդ 13 համարը, նոյնպէս և ակրոն. ե. 13:

Դի վերջոյ արժան կըհամարիք քանի մը համառօտ գիտողութիւններով աւարտել մեր խօսքը:

Եկեղեցին կրած խիստ մեծ չարիքներուն ամենն ալ՝ իր անարժան անդամներէն առաջ եկեր են: Եկեղեցին յաղթեց և միշտ պիտի յաղթէ աշխարհի: Բայց ծածուկ կեղծաւորները այն պիտի վնաս մը կուտան անոր որ դժուարին է:

բժշկել: Խիստ մեծ թշնամիները իր ծոցը կը գանուին:

Քրիստոսի Եկեղեցին միայն անոնցմէ կըբաղկանայ, որ Ասւրբ Հոգիով նորէն ծներ ու նոր արարած եղեր են: Եկեղեցիին արտօնութիւնները յատուկ անոնց համար հաստատուեր են. վայ միւսներուն որ անարժանութեամբ կըմուենան: Աւ աղէկ էր որ “անոնց վիզէն աղացքի քար կամէին ու ծովը նետէին”:

### Գիշտիկ կենակներ:

Երբ որ կըմուածէ մարդ գիշտափիչ կեն գանիններուն բաղմութիւնը, որոնք ամէն օր ուրիշ տեսակ բաղմաթիւ կենդանիներ կըզօհէն իրենց գոյութիւնը պահպաննելու համար, ու այնպէս կապրին, զսրմանք կուրայ իրեն, անոնց աս թշնամութեամնը համար, որ ամեննեին կամայական չարութեան սկզբունքի մը չվերաբերի, քանզի գլխովին բնական բան մըն է, որպէս և Կատուած ալ հրամայեր է: Բայց երբ որ աս Կատուածային հրամանին վրայ աւելի ուշադրութիւն կընէ, կըհիսանայ մարդ տեսնելով որ ասիկայ Խախախնամութեան և բարեբարութեան գործ մըն է: Վարքէն, որովհէտեւ կենաց օրէնքը աս է որ գործարաններու կիրաւութեամբը կեանքը մաշի և այնպէս վախճանին համնի, չկրնար մէկը աս անժիստելի օրէնքին համար ուրիշ սփուփանք իննդրէլ բնութենէն, բայց եթէ այնպիսի գործադրութիւն մը որ ըլ հնարաւորութեան գիւրին և հանգիստ ըլլայ: Ահա մասկեր կենդանիններուն վեճակն ալ Ճիշտ ասիկայ է: Անդղացի բնագէտը Պրքէնստ անուն աս նիւթի վրայ գրելով կըսէ, թէ անոնց ամենէն հանգիստ մահը յանկարծակի մեռնին է. և թէակտ բարոյական պատճառներու համար որ միայն մեղի կը պատշաճին, կըխնդրէմք Աստուածմէ որ յանկարծահաս մահուանէ աղատ մնամք մենք, այսու ամենայնիւ ստոյդ է որ կենդանիններուն համար շատ փափագելի բան է: Ճիւանդութեան և զառամութեան յաւելրը որոնք մահուան կարաւլէտներն են, միայն մարդկային սեւին մէջ միւսթարութիւնը ընդունող են: Երբարե միայն մենք ունիմք մեր ներսը՝ ամէն կերպ միսիթարութեան և յուսոյ սկզբունքները, և ցաւին մէջն ալ

վսեմ դպայմունքներ և իրաւու գորովաշարժ  
յօժարութեան գործքեր կրլան մեր մէջը :  
Հայց անտառուներուն մէջ ամենեւին առնց  
նման բան մը չկայ . բնաւ գութ և ակնաւ  
ծութիւն չունին տկարներուն և տարիքը ա-  
ռած ծերերուն համար : Ո՞նչ ծերութիւն  
հասած կեանքը՝ ալ ուրիշ բան չէ անոնց ,  
բայց եթէ տանջանք և թշուառութիւն :  
Ուստի ծերութիւնը՝ փոխանակ տեղի ունե-  
նալու անոնց կեանքին մէջ , թէ որ կանխա-  
հաս մահուամբ միշտ խափանուի , անշուշտ  
բարերարութիւն մը կըսեպուի : Ե՞ս կա-  
նոնվս ինչ որ տկար է , հիւանդ և վաստա-  
կաբեկ , վաղվաղակի իր թշուառութիւնէն  
կազատի . և աշխարհս միայն ան էակներու  
վը լիցուած է որ ամէն կարողութիւնները  
ունենալով լիսալէս կըլայելն կենաց ամէն  
բարեինքը որ տրուեր է իրենց . իրաւ  
կեանքը կարծէ , բայց դոնէ երջանիկ է .  
ու ան վայրկենական յաւը՝ որ մահուան  
յանկարծ հասնիլը կըպատճառէ , թէթե  
յաւ մըն է , թէ որ բաղդատուի գուարճու-  
թիւններուն քաղցրութեանը հետ որուն  
ընթացը դեռ չերտուած մահը կըխա-  
փանէ :

Այսպէս ուրեմն աս երկրագունուր չկըր-  
նար երևնաւ իբրև բնական թատրոն մը  
պատերազմի : Ե՞նդհակառակն թէ որ մը  
տածեմք ամիշնուն վիճակը մէկէն , շուտով  
կրտեսնեմք ան ամէն զիպուածները՝ ուր որ  
կարծես թէ թշուառութիւնը ձրիաբար կը  
մտնէ , որ կըկազմն ընդհանուր կարգ մը  
երկրի ամէննեղութիւնները մեղմելու : Ո՞նա-  
կեր կենդանիներուն փոխանակ անգութ գա-  
հիճներու խումբեր երևնալու , բարերա-  
րութեան ծամարիս աղքիւր կրլան խոտա-  
կեր կենդանիներուն , որոնք իրենց իշխա-  
նութեանը տակին են : Եւ ոչ միայն աս  
կողմէն բարերար կըսեպուին , բայց նաև  
ուրիշ պատճառի մը համար ալ որ նյոյնպէս  
երեւի և արժանաւոր է արտարչն սքանչե-  
լի նախատեսութեանը : Եյսինքն ան որ  
աս տեսակները խափանումը մէկալներուն  
շատնալուն վրայ կընէն : Եւսնց աս կերպ  
նուազութեան ամէն մէկ կենդանիներու աղք  
թէ որ իրենց գլխուն մնան , ան աստիճան  
կաճին՝ որ չափազանց շատցած ալ չէին  
կրնար իրենց ուտելիք գտնելու , ու խոտա-

կերները սովէն չարջըրկած տառապանքի  
մէջ գտնուող էակներու բազմութիւն մը  
կըլուն : Եյսպէս մասկերները մէկալներուն  
սովամահ չըլայու դեղ մըն են , և այնպիսի  
թշուառութեան մըն ալ որ ալ աւելի սոս-  
կալի է , թի սովամանջ ապրելու : Քանզի  
հիւանդները , վիրաւորները , տարիքնին  
առած տկարները , և անոնք որ բնութեա-  
նը որոշած սովորական չափը կանցնին ու  
կրշատնան , բոլոր աս էակները , անմիջա-  
պէս բնաջննջ կըլան : Եւ ան նյոյն տտենը  
որ այսպէս կազատին իրենց գլուխը գալիք  
թշուառութիւններէն , իրենց ողջ մնալովը  
որոնց մով ուրիշներն ալ կըլախցունեն , ի-  
րենց դեկերը փոխարէն մը կըլան զանոնք  
գիշատող բարերարներուն , և միանզամայն  
գատարկ մնացած տէղը՝ ժառանգութիւն  
կըլայ նյոյն տեսակի էակներուն , որոնք այ-  
նուհետեւ տարիքով և առողջութեամբ զսր-  
գացած կապրին :

Կախախնամութիւնը չէ թէ մինակ աս  
ընդհանուր օրէնքը սահմանել հաճեցաւ ,  
այլ և անոր գործադիմներուն ալ գործիք-  
ներ ու բնական աղդում առաւ որ վաղլա-  
զակի և խիստ քիչ չարչըրկելով իր կամքը  
կատարեն : Քանզի որչափ որ տերի սուր  
և ուժեղ զէնքեր տուեր է մասկելներուն ,  
և որչափ որ զիրենք զրդուլ կերպը աղդու և  
սաստիկ է , այնչափ աւելի յայրոնի կըտես-  
նուի իր փոյթը՝ խոտսկելներուն համար ,  
որովհետեւ աս կերպով միայն ապահով մի-  
ջայներ կըպատճառէ մէկէն սպաննելու  
զանոնք : Եհայսպէս կախախնամութիւնը  
հրաման կընէ կենաքին որ կենայ հոն ուր  
որ իր շարունակութիւնը տնկարգութեան  
մը պատճառ պիտի ըլլոյ , և նյոյն տտենը  
կարգիլէ անոր ընթացքը խիստ պարզ կեր-  
պով մը , ու ասով թէ մերոցընողին և թէ  
մեռնողին բարերարութիւն մը կընէ :

Աս սքանչելի կարգին օդնութեամբն է  
որ երկրի մակերեսոյթը , ծովու խորութիւն-  
ները և օդային գաւառները բռներ ևն  
միլիոնաւոր արարածներ , որ թշուառու-  
թիւն և մահ , հիւանդութիւն և ծերութիւն  
չեն գիտել , և որոնց երջանկութիւնը իրենց  
ապրելուն հետ հաւասար կըդիմանայ : Են  
ասկաւաթիւ օրերուն մէջ որ իրենց գործա-  
րաններուն կազմութիւնը կըթորու որ ապ-

ըին, ժբութեամբ կրկտառալիէն իրենց պաշտօնները՝ որոնց համար ստեղծուել են. և անոնց ամէն մէկրւն կեանքը, շարունակ ինչոցը մըն է առատութեան ծոցը: Ա երջապէս, երբ որ մեռնելու ալ ըլլան, առ կորուստը շատ տկար փոխարէն մըն է անպարտքին որ ունին քնութեան, որուն պաշտօնն է գործարանք ունեցող մարմիններ արտադրել:

Բայց ստկայն բնութիւնը աս զիշտիչ  
կենդանիներուն խումբերը կարգաւորելով ,  
չէ թէ մինակ չափազանց կենդանի մարմինն  
ներէն ազատուելու հոգ տարաւ , այլ ստիպ  
ուեցաւ որ գտուշութիւն ընէ մեւած մար  
միններուն համար ալ , որոնց ներկայութիւ  
նը՝ գարշահոտութիւն արտաշնչն պատ  
ճառաւալը , ոչ ստկաւ բարեկարգութեան  
ներհակ է քան որչափ ողջ եղողներուն  
խիստ շատութիւնը : Ուստի առոր հնարին  
ալ հոգաց քանի մը տեսակ կենդանիներ  
սահմաննելով , որոնք աս պաշտօնիս համար  
ընական ազգում և յարմար գործարաններ  
ունին : Եւ ասոնցմէ ամէն տեսակին մէջ հաս  
տառեր է . կենդանածիններուն մէջ՝ գայ  
էլերը բորենիները և ձաղարները . թուչուն  
ներուն մէջ՝ ազւաւները՝ անդղները և եր  
բեմն ալ արծիւները . ձուկերուն մէջ՝ ան  
տեսակներուն բազմութիւնը՝ որ անթիւ  
խումբերու բաժնուած , թուկ թէ ուրիշ  
պաշտօն չունին բայց շարունակ ծովին յա  
տակը մաքրելու : Ուստի աս մեւած մար  
միններուն վրայով եղած կարգաւորութիւ  
նը , առաւել միջատներուն մէջ կերենայ ,  
որ յատկապէս մեծ զարմանք կուտայ անոնց  
որ տիեզերաց կառավարութիւնը խիստ ման  
բամասնաբար սորվել կուգեն : Ո՞վ կրնայ  
կմախք մը միտքը բերել առանց վաղվա  
ղակի երեւակայելու որդերը որ կը կրծեն  
զանիկայ և կրփութան երկիրը մաքրելու  
անկէց . բայց ան է յաւէտ զարմանալին որ  
արտաքրյ կարգի ղիպուած մը առ բանին  
ստիպելու որ ըլլայ , ի՞նչը էս մէկնիմիէկ  
բնութիւնը կարթունցընէ և իրեն կը կանչէ  
բոլը ան աշխատողները որոնց ծառայու  
թեանը պէտք ունի : Ո՞վ արդեօք չափա  
զանցութիւն և անկարծելի բան պիտի չհա

մարի, եթէ ըստմ, որ աս կը բառվէ երեք ձանձ  
բաւական են առիւծէն աւելի արագ՝ եղան  
դի մը ուտելու : Գուցէ կրվախնայի աս  
խօսքը ըստելու թէ որ ինձի զօդնէր մեծն  
կնէա՝ որ աշխատութեան յանձառու եղաւ  
աս բանիս հաշխը ընելու : Վալաքէն մաս  
կը ըստած ձանձի տեսակին միայն մէկ  
հատը բան հազար հաւեկիթ կը ծնանի, ու  
բոնք նոյն վայրկենին մէջ կը բացուին . բը  
սանը չըրս ժամ անցնելէն ետև աս քան  
հազար որդերը պանպէս կերած կը լսն, որ  
անոնց ամեն մէկուն ծանրութիւնը երկու  
հարլերի չափ կաւելնայ : Չորս օրէն ետքը՝  
անոնք ալ կը սկսին ծնանիլ : Եհա այսպէս  
շատ քիչ ատենի մէջ չորս հարլեւը մի լին  
ձանձ ոչնչէ յառաջ կուզան, ու միայն ու  
տել և առաւել շատնալ կը խնդրէն : Հի-  
մայ աս սոսկալի ձանձի մրցիկին հետ բաղ-  
դատենք անասուն մը որ օրը երսուն լիտր միս  
չկրնար ուտել, և առանց աշխատութեան  
կը տեսնեմք թէ ո՞ր կողմը կլնայ արդեօք  
գործը վաղվագիր առաջ տանելու : Վայր-  
նի է որ մսակեր ձանձերը առելի շուտով կը  
կատարէն իրենց պաշտօնը : Ամսնապէս ՈՒ-  
միւր հաշիւ ըրեր է որ ածու ըստած մէկ  
տեսակ ձանձ մը միայն իր հինգ սերունդին  
մէջ վեց հազար միլիոն փոքրիկներ կը ծը-  
նանի, և թէ աս կենդանիները՝ տարուան մէկ  
եղանակին մէջ մինչեւ քան սերունդ կունե-  
նան : (Ծ.է որ մէկը ասոնց բոլոր հաշիւ ը-  
նելու ըլլայ՝ կը տեսնէ աս խելքէ դուրս  
թիւերը, որնք անհուն ըլլալով՝ մարդուա  
միտքը կը շփոթէն :

Ուրեմն պինտ փոքր մարմինն մէջ որուն  
մեռնդին համար շատ քիչ բան կը հարկա-  
ւորի, բնութիւնը թաքուն կը պահէ եղջանն-  
լու խիստ սքանչելի գորութիւն մը . ասեկայ  
մէկ սուր մըն է որ ըս հաճոյից զուրս կը  
հանուրի կամ պատեանին մէջ կը դրուի .  
խիստ մեծ է ան երբ որ պատեանէն զուրս  
կելք, զիւրատար և զբեկթէ ոչինչ բան մը  
երբ որ տեղը կը զբուի : Ընութիւնը զար-  
մանալի ճշգութիւն մը ունի իր ինայու-  
թեանցը մէջ, որ համաձայն ըլլալու համար  
իր աշխատութիւնները դադելու ատենին ;  
միան հարկաւոր եղած ժամանակը ունեւոր

<sup>1</sup> Urteil: <sup>2</sup>  $\Omega_{m \times m_L}$ :

1 Aphid.

ներու ծանրութեանը յանձնառու կըլլայ , | բանւորներ աշխատութեան կըկանչէ , որ  
ու կարձակէ դանոնք՝ երբ որ անոնց ծառաւ | կարող ըլլան անօթութենէ մեռնիլ առանց  
յութեանը ալ պէտք չունենար : ‘Ամանա | ցաւ մը զգալու , ինչպէս որ մարդս թմրե  
պէս սբանչէլի բարելսարութեամբ’ այնպիսի | լով կըքնանայ :



## ՏԱՋԱՏԻ

Առաջանակ :

Ըստնկ կըկոչուի Հնդկաստանի կրօնաւոր  
մուրացկաններուն մէկ կարգը , որ է Պը-  
րամիններու չորսրորդ բարձրագոյն աստի-  
ճանը : Ո երբ գրուած պատկերը անոնց  
Ճշմարիտ գաղափարը կըներկայացնէ , որն  
որ կենդանի օրինակէ մը առնուած է , և ե-  
ղանգներուն Ճիշտ երկայնութիւնը կըցու-  
ցունէ :

Ասոնք իրենց թեւերը աստնկ ցաւալի  
գրութեան մէջ պահելու . համար՝ նախ կը  
պարտաւորին ձողի մը կապել դանիկայ .  
բայց քանի մը ամիսէն ետքը ձողէն կըքա-  
կեն , վասն զի ուսին ու թեւին ջեղերը ու յօ-

դակապերը ասանկ մնացած ըլլալով՝ ալ ա-  
մենեին չեն կընար անիկայ իր բնակոն վի-  
ճակին դարձընել : Ու ու ձեռքը կըչոր-  
նան և մատներն ալ չեն գոցուիր կամ շար-  
ժիր . իրենց բթամատին և միւս մատնե-  
րուն եղանակները թող կրուտան որ մեծնան ,  
ու քանի մը մատնաչափ երկըննան , անանկ  
որ Ճիշտ թռչունի մը ճանկերու երևոյթը  
կրուտան :

Սանեասիները իրենց աս արտաքոյ կար-  
գի ու խոտագրութիւններուն փոխարէն մե-  
ծամեծ վարձուց արժանի կըհամարին վի-  
րենք . ու կըսեպէն թէ ասիկայ բոլոր ու

ըիշ, բարեգործութիւններէն աւելի արժաւնաւորութիւն կընծայէ իրենց: Վնոնք կըսեն թէ Սանեասի մը որ մեռնի, իսկ և իսկ Պիրամային կամ թէ վ իշխուին երկիրը կանցնի, յաւիտեան ազատ մնալով այլ և այլ ձնունդներու պատիմէն: Ո՞եկը Սանեասի իարգը անցնելու համար ուշտք է որ իր կինը երեսէ ձգէ, ու ընտանի և ընկերական բոլոր կապակցութիւններէ հրաժարի: Վ.մէն առտու լուացուելէն ետքը կը պարտաւորի իր բոլոր մարմինը մոխիրով շփել, նշանակել ուղելով թէ անձնական զարդարանքներէ և կինաց զուարձութիւններէ բոլորովին հրաժարած է. պէտք է որ առանձնակեաց ըլլայ ու իր հացը մուրալով հոգայ, ու նաև օրը մէկ անգամ ու տելով չափաւորի ինքնինքը: Երբեմն ուղղակի մէկ ուոքի վրայ կըկանգնին, մինչեւ որ սրունգը կուտենայ ու շարաւով կըլցուի և ահազին խոցեր զուրս կուտայ: Ո՞եկ քանիները իրենց զիվը կըշըջէն և գլուխնին գետինը ոտքերնին վեր կըմնան գրեթէ բոլոր օրը: Վանք ըսելովնիս ամեննեին չկարծուի թէ Հնդկաստանի ճգնաւորները հասարակօրէն իրենց կիրքերը բոլորովին սանձած, ու աշխարհային բուարձութիւններէ հրաժարած են, ինտոր որ իրենց կանոնները կտանելեն ու գործքովին աւ կը ցուցունեն թէ անանկ կընեն: Ծնդհակաւակն անոնք բոլորովին հեռու են իրենց կիրքերը անձնելէն, շատ անգամ իրենց կիրակուր չտուողները կանիծէն. շատերնին հասարակ գողեց են, զբեթէ ամենն աւ անպատմելի անհամեստութեան ու անմաքրութեան վեճակի մը մէջ կապին, ու նաև ուրիշներն աւ զբեթէ միշտ զինով են արբեցուցիչ խոտերու ծուխը քաշելով: Ամենք ընութեամբ անանկ կատաղի են, որ ամէն իրենց մօտեցողին սոսկում մը կուդայ: Հնդկաստանին ներախ կողմերը աս մուրաց կանները ընկերանալով աւարաւուներու խումբ մը կըկազնին ու գիւղերուն վրայ կը յարձակին, անանկ որ բոլոր բնակիչները կըստիպուին թօղուլ իրենց ընակարանը ու փախչել: Բոլոր ականատեսները կըհաստատեն թէ ասոնք անարգ ու երեսէ ձգուած մարդիկներ են, որ ան ընթացքին մէջ կը մոնան ու իրենց զանազան խստակրօնու-

թիւնները կըկատարեն միայն մարդիկ խաբելու համար. որպէս զի մարդոցմէ մարմնաւոր պիտոյը ու յարգութիւն ընդունին, որ ատեն իրենք ծոյլ կեանք մը կըվարեն, ու ծածկաբար ինտոր նաև երբեմն աւ յայտնի ամեն գարշելի ու ամօթալից յօժարութիւններու ինքնինքնին կուտան:

Արդ աս անձնաչարչաւար արարողութիւնները ընելով կըխոստվանին ասոնք թէ իրենց մեղաւոր ըլլալը կիմնան, բայց մեղեքին ընութեանը և Վատուածային սրբազն պահանջմունքներուն վրայով տղէտ ըլլանուն համար, զանազան կերպ անձնաչարչաւար մեղքերուն քարչաւածային կըդիմնեն իրենց մեղքերուն քարչաւածային մը ու Վատուածային շնորհքը ստանալու յուսով. աւաղ. իրենց բոլոր ջանացողութիւնները անօգուտ են: Յիսուս Քրիստոսի արիւնը, այս միայն անիկայ կը մաքրէ բոլոր մեղքերը: Հաշտարար և բարեխօս Որդին Վատուածոյ է միակ հիմն յուսոյ: Վեհապահնը միայն կրնայ լուսաւորել, վերցընել, մաքրել, միսիթարել ու փըլ կել, աս խաւարեալ զրկեալ ապականեալ տառապեալ ու կորուսեալ հեթանոսները:

Ասորուած Աբոն է:

Վատուած իրատիպէս մերն է. ուրիշ բանի մը մէջ առանկ ստացուած մը ըլնիմք: Ո՞եր ատենը մերը չէ. մեր հարստութիւնները մերը չեն. մեր զատակները մերը չեն. մեր մարմինները և հոգիները մերը չեն. բայց Վատուած մերն է բացարձակ խստամբք և պարզեօք, և կրնամք Ուարդարէին հետք ըսել “Վատուած, մեր Վատուածը պիտի օքչնէ մեղի”:

Վատուած բոլորովին մերն է, բոլոր Կնքը և բոլոր իր ունեցածը, իր Վատութեան կատարելութիւնները, իր նախախնամութեան շնորհքները, իր Փրկութեան օրհնութիւնները, իր Բանին գանձերը, ամէն ալ մերն են: Վատուած յաւեան մերն է. միաւորութիւնը անքակաելի է. իր յարակայութիւնը մեր երջանկութեանը շափն է. որշափի որ կենդանի է Են, այնչափ մեր Վատուածը պիտի ըլլայ:

Խմաստուն է ան մարդը՝ որ իմաստութիւն փնտուելու ետեւ է. խենթ է ան որ կըկարծէ թէ իմաստութիւնը գտերէ:

Վա երկու պիտ կարծ խօսքը արտասանելու համար, այս և ու, շատ մնածել պէտք է:

Խորհրդածութեան Անուշունք :

Գլուխ Ճ.

Յիսուս՝ Պիղատոսի պալատին մէջ :

**Հ**այց ի՞նչ ըրած էիր զուն ով ամենա  
սիրելի Արդի մեծին Վատուծոյ, ի՞նչ ը-  
րած էիր որ այսպիսի չարչարանքներու ար-  
ժանաւոր ըլլայիր : Վարդարե ոչ մէկ յան-  
ցանք մը կինասր գրութել քու վրադ ։ այլ  
ես իս ինքնու և բոլոր թշուառական մերաւոր  
ներն էին քու կրած բոլոր տառապանքնե-  
րուդ և նախաւոններուդ ճշմարիտ պատ-  
ճառը : Ա իբրաւորեցար ու չարչարուեցար  
իբրև յլամուծոյ ։ բայց մեր մեղքերն  
էին որ քեզ վիրաւորեցին, ու մեր անօրէ-  
նութիւնները որ քեզ չարչարեցին ։ աղոխը  
ես կերայ, և քու ակտաներու տալին : Եւ  
յիբրաւի քու վասդ խօսեցաւ մարգարէն,  
թէ ի՞նչ որ չէի առեր նէ վճարեցի անոնց :  
Այս կթ. 4: Բայց և այսպէս ոչ քու կր-  
րած նեղութիւններուդ գաւառութիւնը և  
ոչ այն անհամեմատ հեղութիւնը որով զա-  
նոնք կրեցին ամեննեին մէկ աղջուութիւն  
մը չըրին խառասիրտ ձրէից : Եւ մինչեւ  
անզամ երբոր իրենք յազնեցան ամէն կերպ  
խայտառակութիւններով ու տանջանքնե-  
րով քեզ չարչարեցին, անթլիքատ զինուոր  
ներուն առուել ևս անդութ ձեռքը մատ-  
նեցին զքեզ անարդական և աղիողորմ մահ-  
ուան գատապարտած : Եւ արդեօք բաւա-  
կան չէ՞ր, ով արեան ծարաւի գաղաններ,  
կենաց և փառաց Տէրը ՚ի խաչ հանելը,  
որ գուք ևս ձեր չարութիւնը անոր վրայ կը  
թափէք, ու անով նախատանաց ուրիշ տե-  
սարան մը կըցուցընէք : Ա ասն զի Գիրքը  
կըսէ որ զուք այսպէս ըրեք, իբր թէ բանի  
մը համար այնչափ հոգ չունէիք՝ որչափ մէկ  
կերպ ամբարիշա լըրութիւնով մը և ան-  
խիղջ չարութիւնով մը ձրէաներէն ետ  
չմնալու : Ե՞ն ատենէր, կըսէ Եւետարտնիքը,  
դատաւորին զինուորները պալատին ներար  
առին Յիսուսը, ու բոլոր գունդը անոր վր-  
այ ժողովնեցին . մերկացուցին զինքը, և  
կարմիր վերարկու մը հագցուցին անոր :  
Եւ փուշերէ թագ մը ոլորելով՝ իր գլուխը  
զրին, և եղէզ մը իր աջ ձեռքը . և անոր  
առջել ծնկան վրայ դալով ծաղը կընէին ու  
կըսէին, Աղջ կեցիր՝ ձրէից թագաւոր :

Եւ թքնելով անոր վրայ՝ եղէզը կառնէին,  
և անոր գլուխը կըծեծէին :

Գլուխ Ճ.

Յիսուս՝ Վաղագոթա լեռը :

Եւ երբոր ծաղը ըրին անիկայ՝ կարմիր վե-  
րարկուն վրայէն հանեցին, ու իր լաթերը  
իրեն հագցուցին, և տարին անիկայ խաչը  
հանելու : Ուորլ. իէ. 31 :

Երբոր Գողգոթա ըսուած տեղը գացին  
հոն խաչը հանեցին անիկայ, և ան չարա-  
գործներն ալ մէկը աջ կողմէն ու մէկը  
ձախ կողմէն խաչեցին : Դաւ. իէ. 33 :

Վնոնք ալ առին զինքը կըտանէին, ու  
խաչափոյտը ինքիրմէն վերցուցեր էր, և  
անան կելար Գագաթան ըսուած տեղը որ  
Երբայեցերէն Գողգոթա կըսուէր . հոն  
զինքը խաչը հանեցին . և անոր հետ ուրիշ  
երկուք ալ մէկ զիէն ու մէկալ զիէն, և  
մէջ տեղը Յիսուսը : Յով. ժթ. 17 :

Գլուխ Ճ.

Քրիստոսի Տեառն մերց խաչելութիւնը ու ա-  
նործազը ըլլալը :

**Վ**եթընցիր՝ ով հոգի իմ, ու թօթափէ  
քու աղտևողութեանդ փոշին . պատշաճա-  
ւոր պւշակը ութեամբ աս պատմութիւնը  
կարգա, ամէն պարագաները զգուշութեամբ  
քննէ, ու միտք առ ան պատուական անձը  
որն որ Եւետարանին պատմութիւնը իբրեւ  
հայելի քու աչքերուդ առջին կըներկայա-  
ցընէ : Ո՞վ հոգի իմ, ո՞վ է ան որ թա-  
գուրիփ հանդէրձով ու հանդէսով կերեայ,  
և միանգամայն ամենանուաստ գերիի մը  
պէս խայտառակութիւնով և ամօթով ծած-  
կուած է : Քու առջեղ կըկանգնի թա-  
գով պակուած, բայց ան թագը իր չար-  
չարանքներուն վրայ յաւելուած մըն է . ու  
ամէն մէկ սայրասուր փուշ՝ որով անի-  
կայ շինուած է, իր Վատուածային մարմնոյն  
կըմիի, և իր գեղեցիկ դէմքը արիւնով  
կըշաղախէ : Եր մարմինը արքայական ծի-  
րանիով զգեստաւորած է, բայց նոյն պատ-  
մուճանը անոր արհամարհութեանը ձեռըն-  
տու է . ու ոչ յարգութիւն պատճառէ  
լու այլ ՚ի զննին կեցողներուն ՚ոխատին  
ըլլ շարժելու մոօք վրան ձգուած է : Ի-  
րաւ իր ձեռքը գաւազան բռնած է, բայց

այնպիսի գաւաղան մըն է՝ որ իր երկրպաշագելու ծեծելու կը դորձածուի : Անըդգում արարածները ծունկի վրայ կուղան, ու ծաղրական երկրպագութիւն կը մատուցանեն անոր . թագաւոր զինքը կը կոչեն, և անմիջապէս իր վրայ կը խրոխտան . իր շնորհաշուք երենները կը թքնեն, ու կապտակեն ու կը մերկացունեն զինքը ան զարդերէն որ միայն իր անպատճռութեանը համար իրեն հաղողացէր էին : Տես թէ ի՞նչ պէս ծաղը կը լայ թագաւորն երկնից՝ իր արարածներէն, և իր ամենակալ մեծվայշել ընութիւնը ամէն հնարաւոր կերպերով ի՞նչ պէս հնթակայ կը լայ եղեռնաւոր ապօստամբներուն նախատանացը . զնա իր հետը մինչեւ խաչելութեան տեղը, ու նկատէ թէ իր փափուկ ծունկերը ի՞նչպէս կը տկարանան խաչափայտին բեռանը տակը : Տես զինքը որ խայտառակութեան գրիծերը կը տանի, ու չխորչիր բանէ մը որ իր ամենազառն թշնամիները անոր ծանրութիւնը սաստկացուներու համար հնարեցին : Եւ երբոր իր ցաւալի ճամփորդութեան վերջը կը հանի, բացախն ու լեզն են իր յոգինութիւնէն ետև իրեն տրուած սփոփանքները . այսպիսի ողորմութիւն գտան իր տկարացեալ կարողութիւնները, այսպիսի գովացունի իր ծարաւեալ հոգին, որ ան ըմպելիքը անհամար կերպ բազմապատիկ տան ջանքներով իր կարողութիւնը սպառողներուն չարութեանը հետ հաւասար դառնութիւն ունէր :

Տես զինքը այնուհետև գետնին վրայ տարածած, իր անդամները խաչն վրայ պըլակած, իր ձեռքերը և ոտքերը անիծեալ փայտին վրայ գամած . և խաչը կանդնեցունենուն՝ աս բեռներէն կախուած իր մարմադն ծանրութեամբը վէրքերը պատառուած : Եւ աս տառապանաց մէջ ի՞նչ էր ան խօսքը որ իր նեղութիւնը արտաքերել տուաւ . «Հայր, ըսաւ, թողութիւն տուր անոնց, ինչու որ չեն զիտէր ինչ կը նեն»: Ով անյաղթելի համբերութիւն . ով անչափել սէր : Ոչ բորբոքեալ ոխակալութեան բառ, և ոչ գանգատողական դատախաղութիւն մը . ոչ բարկութիւն . այնպիսի կատարեալ ամենդութեան համար որ առանց պատճառի վնասեցաւ ու զըկուեցաւ .

ոչ վրէժինդրութեան բաղձանք, և ոչ ան գալոնաբարոյ մարդոց անիծապարտ գլուխներուն վրայ չարամանդութութիւն . այլ իր չարչարանացը սաստկութեանը մէջ հանդարտ և ներողամիտ աղօթք մը առ իւր չայրը, օրհնութեան խօսք մը, և անոնց յանցաները թեթևեցնելու ջատագոլութիւն մը, որ և նոյն ինքն յանցառութիւնը դատաստանի մէջ միայն տափկայ կը նային յառաջ բերել իրենց յանցանքին արժանաւոր դատապարտութիւնը և վրէժինդրութիւնը ։ Աշխարհի սկիզբէն հետէ ոչ երբէք պատահէցաւ այսպիսի համբերատար չարչարան չափանիք, այսպիսի անընկառ սէր թշնամեաց, այսպիսի բարեցը նորհ միջնորդութիւն թողութեան մեղաց : Միտք առ ասիկայ՝ ով հոգի իմ, և երբոր դուն դքեղ կը տեսնես որ բարկութեան պիտի շարժիս քու քաշած զրկանքներուդ և անիբաւութիւններուդ համար՝ որ երլորդն անհամբոյը և անարժան եղած ըլան քեղի, բարդատէ քու բաշաճներդ քու Տէրոջդ քաշաճներուն հետ, (որ արդարեանդադատելի են) . այնուհետև ըսէ քու անձիդ թէ ամա որ հրաման ըսաւ քեղի քու թշնամիներուդ սիրել, և քեղ հալածողներուն համար աղօթք ընել, օրինակ ալ ձգեց քեղի անձամբ կատարելու իր ըսածը այնպիսի պարագայի մը մէջ, որուն ոչ էրբէք կը բնան հաւասարիլ քու պարագաներդ :

Դարձնուր քու ազքդ միանդամ ևս աս կողմը, և քու առ ջեղի կեցած առարկան խկոյն թող զարթուցանէ քու զարմացումէ և կարեկցութիւնդ : Ու ասն զի թէ որ աս հանդէսիս վրայ անզգայ ըլլաս, ալ հիքան պիտի զարթուցանէ քու գորովաշարժ կարեկցութիւնդ, որ բան պիտի շարժէ քու զարմացումդ : Տես քու Տէրդ և Փըր կիչք՝ քու ամենալաւ և ամենասիրելի բարեկամդ միրկ և անարդուած, իր մարմինը պատառուած ու խարազաններով ճեղքըւտած, հարուածներով ճմլուած և կապուտցած, ամենաչար աւագակներուն մէջ հասրակութեան տեսարան եղած իբր թէ անոնց նման սոսկալի յանցանքներու տէր էր, իր թշնամիներէն անարդուած և նախառուած, իր ծառաներէն և բարեկամներէն մոռցուած . իր ձեռքերը և ոտքերը եր-

կաթի ըեւեմներով ծակուած, իր անդամները տառապանքով ծումուկած, մահուան վեշտերուն մէջ լեղի ըմպելիով կատակուած, իր կարողութիւնները ցաւերով տրկացած, ու զինքը հալածողներուն չարութիւնը և անօրինութիւնը իր կիսանքին վախճանովն ալ վերջացած ըըլալը յայտնի ըլլալու համար, մեռնելն ետեգաղացին լիզակով իր կողեւը խոցուած: Կայէ թէ արինը ինչպէս յորդահոս կրվագէ իր վերքերէն. իր գլուխը, իր ձեռքերը, իր ոտքերը, իր կողը, ամէնն ալ իրենց ծիրաննեղյն վոտակները տուատօրէն գուրս կուտան: Կա բու աջքերդ կրնաց արդեօք աս ամէնը տեսնել, ու զետցամաք մնալ. ոչ: Խմ գլուխս ջուլիսու աղիւը թող ըլլայ, և իմ արտասառքս գետի պէս թող բղիսէ. իմ բորս հոգիս թող կակլանայ, ու եռանդապին կարեկցութիւնը և խանդակաթ սէրը հուր թող ըլլան զանի կայ հալեցընող: Աս սքանչիլ անձին վրայ պիտի լամ, իր ամէն տրտմութիւններուն մասնակից պիտի ըլլամ, իր բորս վերքերը պիտի լամ: Կա երբոր իր կրած դաւն բաներուն վրայով իմ մտածութիւնս լրանայ ու իր ամբողջ ներգործութիւնը ընէ, ինքը զանոնք հեղութեամբ կրելուն խորհուրդը իր կարեկցութեանս և խանդադա տութեանս նոր նիւթ պիտի ըլլայ:

Ֆրանհասօններուն կը այ ուղիւն-նէն:

**Ը**ս “Ֆրանհասօն” կամ ինչպէս սովորաբար կը առուի “Ֆրանհասօն” բառին նըշանակութիւնը մեծապէս խանդաբուած է, և ընդհանրապէս իբրև նախատական բառ մը կը գործածուի շատ երկիրներ: Անտեղ բակյս ամէն մարդ ծանօթ է աս բատիս, բայց կարելի է քիչերը կան որ զիտեն թէ ինչ է աս բատին ստոյգ նշանակութիւնը, կամ ինչ տեսակ մարդու աս մնունը տալ պէտք է: Ուստի աս յօդուածիս մէջ համառօտ տեղեկութիւն մը կուտամք Ֆրանհասօններուն զրութեանը և սկզբնաւորութեանը վրայ:

Ֆրանհասօն: բառը կը նշանակէ ապատութիւնի կամ տուն շնող, որովհետեւ

<sup>1</sup> Գաղ. Franc-magon. Ապատութիւնի:

<sup>2</sup> Երակութեան:

նախ առաջին Ֆրանհասօնութիւնը երկելի շնչեքեր կաւուցանողներու կամ ճապտարապետներու ընկերութիւն մըն էր: Տայց անոր սկզբնաւորութեան ժամանակը մինչեւ հիմայ շատ անտոյդ մնացած է: Ֆրանհասօններները մէջ անունները մէջնինին անսնկ կարծիք մը ունին թէ լողումնինի տաճարին շնչնուելու անհնը եղած է անոր սկզբնաւորութիւնը. բայց յոյժ հաւանական է որ մի ջին դարերուն մէջ եղած ըլլայ: Ֆրանհասօններուն վրայով ամենէն հին տեղեկութիւնը ան է թէ անորոշ ատէն մը Խառացիներէն ոմանք, Յոյներու Վաղղիացիներու և գերմանացիներու հետ միաբանական կապակցութիւն մը ընելով, եկեղեցիներ և ուրիշ շնչեքեր կաւուցաները ընկերութիւնը մը հաստատեցին, և ան ատէնի պատէն կոնդակներ ապին իրենց քաջալերութեանը և մասնաւոր արտօնութիւններու համար: Այսպէս մնաք զինքնին Ֆրանհասօն անուաններով սկսեցին քաղքէ քաղաք պլուտիլ և պէտք եղած եկեղեցիները շնորհ: Ասոնք ուր որ կը դորժէններ իրենց համար մասնաւոր խըրճիթներ շնորհ անոնց միջ կը բնակէին. կանոնաւոր կառավարութիւն մը ունին իրենց միջ. մէկը ամէնուն վրայ ընդհանուր կառավար էր և իւրաքանչիւր տասներորդը միւս ինը հոգիներուն վրայ կիշլէր: Աս կէց զատ յատուկ նշաններ գրեւը էին որ աննցնով ամէն պարագայի միջ կարող ըլլալն մէկզմէկ ճանչնալու և մէկմէկու հարկաւոր եղած օգնութիւնը մասուցաններու:

Ան գարերուն Եւրոպայի ամէն կողմը բաղմաթիւ եկեղեցիներ, մենաստաններ, վանքեր և ուրիշ պատից պէս շնչեքեր կաւուցաները համար բաւական վարպետ գործառներ գտնելը գդուար ըլլալով, Ֆրանհասօնները շուտով յաւած դացին բաղմացան: Պատերը պաշտպանութիւն ըրբին, և շատ ապատութիւններ շնորհեցին անոնց թիւը աւելցնելու համար: Վասն որոյ շուտով բազմացան, և գրեթէ Եւրոպայի ամէն քաղաքներուն միջ կը գտնուեին: Կը սուիթէ թէ Անտրայի Անթմինսթը ըստած վաղեմի մայր եկեղեցին որն որ Անդղեացիք դիու Հառլիմայ եկեղեցին զգաւուած շնուռեցան անոնց կառուցած երևելի շնչեքերուն մէկն է: Ամանապէս Օքսֆորթի և Քամպ-

րիմի համալսարաններուն քանի մը շէնքեւ ըլ Եքսէթէրի Երփիսկոպոս Աթափլէտոնի պաշտպանութեամբը շինուեցան . առ եպիսկոպոսը , 1807ին Գրանմասօններուն վրայ ընդհանուր ճարտարապետ անուանած էր : Ենդիսայի Հենրիկոս թագաւորին ատենը , ընկերութիւնը՝ Քանթէրպը Շէլք անուն արքեպիսկոպոսի պաշտպանութեանը յանձնուած ըլլալով , շարունակ յաջողութիւն կրվայէլքը : Իայց շատ չանցած առ յաջողութիւնը ընդմիջնուցաւ , Ենդիսայի մէջ բարբոքած ազգային պատերազմներուն պատճառովը , որ երկար ատեն տևեց . առ պատերազմները վէրջանալուն Գրանմասօնները վերատին զօրացան իրենց պաշտպանութեալ Սարոմի եպիսկոպոսը , որ թագաւորէն ընդհանուր կառավար կարդուած էր անոնց վրայ : 1502ին արքունի պալատին մէջ Գրանմասօններու ժողով մը հաստատեցաւ , որուն ընդհանուր կառավարը թագաւորը ինքն էր : Հենրիկոս և երեսոր թագաւորական գահը նստաւ , Գրանմասօններուն վրայ ընդհանուր կառավար կարգեց Աօլեյ կարդինալը , որուն խնամակալութեամբը քանի մը երևելի շէնքերուն կառուցուածը :

Ենդիսայւոց ազգին Հառվիմէական եկեղեցին բաժնութիւն՝ որ առ թագաւորին օրովք եղաւ , Գրանմասօնութեան վրայ ներկործութիւնն ընդունեցաւ : Եղիսաբէթ թագուհին ատեն մը Գրանմասօններուն թշնամի էր , ու կրվախնար անոնցմէ իրենց գաղտնիքները ծածուկ պահէնուն համար , բայց վէրջը հաշուուելով իր պաշտպանութեան տակն առաւ զննոնք : Իր մեւնելին եռքն առ ընկերութիւնը շարունակ ծաղկեցաւ երեսման աւելի և երեսմն նուող մինչև Ենինս թագուհին ատենը , անցած զարուն սկզբնառութեանը . որ ատեն Գրանմասօններուն թիւը քիչ մը նուազած ըլլալով նոր կարգադրութիւնն մը եղաւ որ իրենց ընկերութեանը մէջուն միայն առուն շինողները քննունուին , այլ նուե ամեն արհեստի տէր մարդիկ , միայն թէ զգուշութեամբ փորձուած և ան զրութեանը յարմար անձինք ըլլան : Կառը վրայ անդամներուն թիւը ինիս շատ աւելցաւ , և ընկերութիւնը ազգային պատճեն առջնուն աւելի ծաղկել զօրանալ :

Գրանմասօններու ընկերութիւնները հետը ըգչետէ աւելցան Ենդիսայի զանազան կողմերը . յետոյ անոնք Ծրեհելեան Հնդկաստան աւ մասն , և զրեթէ բոլոր աշխարհիս վրայ տարածեցան :

Մինչև մօտ ատեններու ինչպէս որ պատմութեանս մէջ տեսանք , Գրանմասօնութիւնը մեծ պատիւ ունէր Եւրոպայի աշխարհական իշխանութիւններուն առջև : Հոտվինյ պապէրը իրենց կոնդակներովը մասնաւոր արտօնութիւններ և ավատութիւններ շնորհեցին անոնց . նմանապէս կարդինալներ , եպիսկոպոսներ , արքեպիսկոպաններ և թագաւորներ առ ընկերութիւնը պաշտպանեցին , և երբեմն իրենք աւ անոր անդամ և պաշտօննեայ եղան : Իայց անցոծ դարու սկիզբները կասկածներ ծագեցան անոր վրայ : Եշխանուորները և եկեղեցականները սկսան վախճառ որ ասանի զրութիւն մը , որով մարդիկ գաղտնի ընկերութիւններ կաղմելով իրենց նպատակը մարդու չեն իմացուներ , գուցէ տէրութիւնները կործանելու և կրօնքը բընթինջ ընելու համար զործածուի : Համբն 1735ին Գրանմասօնութեան ընկերութիւնը արգիլուեցաւ , և հարածմունք կրեց Հունայի ( Բրոթէստանդ ) տէրութիւններ : 1738ին Իգալիսայի մէջ անոնց գէմ ամենասաստիկ կոնդակ մը եղաւ Եւգինէոս պատճեն . անոր ետևէն աւ Գրանմասօնները հալածելու հրովարտակ մը տարածեցաւ 1739 , յունիար 14 թուականով : Պէտքի ժողովը 1745ին , Գրանմասօններու ընկերութիւնները արգիլոց զաւն պատիւններ սպատակը : Իայց բոլոր առ հալածումներուն հակառակ առ զրութիւնը շարունակ մնաց , և ընաւ չեղած տէրքերն աւ տարածեցաւ :

Գրանմասօնութեան հիմակումն նպատակին ինչ ըլլալը Ճիշտ իմանալը դիւլին չէ : Իրենց բարեկամները կրսեն , թէ Գրանմասօնութիւնը միայն մարդոց բարելաւութեանը համար է , և կրչաստատեն թէ անոնք իբարու հետ եղած պէս կրվարուին , և աշխարհիս որ կրոմը ըլլան իրենց ծածուկ նշաններովը իսկոյն մէկղմէկ կը ճանաւ չեն , և թէ որ մէկը որ և իցէ նեղութեան մէջ ըլլայ , մէկալը բոլոր իր կարողութիւննովը կաշխատի անոր օգնելու : Կըսեն նաև

թէ անոնք մէջերնին առգի , կրօնքի , աստիճանի և վիճակի խտրութիւն չունին , այլ ամէնը մէկ կրաքաղուին . և այսպէս մարդուն երջանկութեանը գերազոյն բարելրաւութիւնը մեծապէս կրյաւածացունեն , և թէ անոնք աւելի յարգ կընծացէն կրօնից և բարյականութեան սկզբունքներուն : Բայց թէ որ իրենց հարցուի իրենց գաղտնիքները ծածուկ պահէնուն պատճառը , կրպատասխնեն թէ իրենց գաղտնիքները շատ երեւելի են և թէ զանոնք ծածուկ պահէն նին ընկերութեան օդտին և յառաջադիմութեանը համար է :

Խակ ասոր հակառակ՝ թշնամիները կը սեն թէ անոնք ամենեւին երեւելի գաղտնիք մը չունին , թէ որ ունենային , պէտք էր որ մինչեւ հիմայ յայտնի ըլլար : Ումանք աւ կը հաստատեն թէ աս ընկերութիւնը՝ տէրութիւնները կործանելու , և մանաւանդ Քրիստոնէական կրօնքը բնաջինջ ընելու համար է :

Արդ աս երկու հակառակ կարծիքներուն վրայով այսափ միայն կրնամիք դատել թէ հաւանականաբար Ֆրանմասոնութիւնը ոչ այնչափ աղէկ է իր բարեկամներուն ըստ պէս , և ոչ այնչափ գէշ որքափ որ իր թշնամիները կը հաստատեն : Չեմք հաւատար թէ անիկայ երեւելի կամ պատուական գաղտնիք մը ունի ծածուկ պահչուելու , կամ թէ լաւազոյն օգուտ մը կընէ որ ուրիշ եղանակով մը ընդնայ կատարուիլ : Այսու ամենայնիւ անտարակյա ստոյգ է որ Ֆրանմասոնական ընկերութեանը մէջ եղաղ աղքատ և տառապեալները իրենց ընկերներէն մեծ օգնութիւն կրակնեն , և անդամներէն շատերը ամէն կերպով աղէկ մարդիկ կերեւնան : Բայց թէ որ մէկ տեղի մը Ֆրանմասոնական ընկերութիւնը գովութեան արժանի բանի մը ձեռք դարձի , կարելի է որ ուրիշ տեղի մը ընկերութեան անդամները չարակամ մարդիկ ըլլան , և իրենց նալատակը միայն չարութիւն ըլլայ . և այսպէս գուցի մէկ երկրի մը մէջ աղէկ ըլլայ ան և մէկ ուրիշ երկրի մը գէշ : Այս կէց զատ անոնք տարբեկ կարգեր ունին . և անոնք որ ստորին կարգի մը մէջ կը զանուին , ամենեւին չեն գիտեր բարձր կարդին մէջ բնէ ըլլալը : Ուստի կրնայ ըլլալ որ բարձ-

րագոյն կարգին մէջ եղաները այնպէս նպատակ մը ունենան որ բոլորին տարբեր ըլլայ ստորին կարգին մէջ գտնուողներուն ունեցածէն , և այսպէս կարելի է որ մէկ կարգը աղէկ և օգտակար ըլլայ և միւսը գէշ և վնասակար :

Քսան տարի առաջ Ամերիկայի Վարչական անունով մէկը զիւր մը հրատարակեց , որուն մէջ իր ըստ ծին նայելով Ֆրանմասոնական դրութեանը բոլոր գաղտնիքները կը յայտնէր , հաստատելով թէ անոնք սաբաափելի երգումներ ըրած են , և թէ անոնցմէ մէկը որ և իցէ եղեւնագործութիւն մը ըրած ըլլայ , իր Ֆրանմասոնները պարտաւոր են ամէն կերպով զամփիկայ պաշտպանելու : Այս գիւրքը հրատարակելուն ետքը շատ չանցած Ոօրկան գիշելով յափշտակեցաւ ու ինտոր որ կարծուի սպանուեցաւ : Այս գիւրուածը մեծ խորվութիւն մը պատճառեց ան կողմի ժողովրդոցը մէջ , և սաստիկ թշնամութիւն մը համեց Ֆրանմասոնական դրութեանը գէմ , որն որ մինչեւ ցայտօր կըտեէ : Աւ հիմա ան նահանդին մէջ բնաւ պաշտօնատար ընտրութիւն անանկ մարդ մը որուն Ֆրանմասոն ըլլալը իմացուած է : Անտաենէն ՚ի վեր Ֆրանմասոնական ընկերութեանց շատերը բակուեցան , իրենց բոլոր անդամները զգուելով ան դրութիւննեն . և այսօրուան օրս քիչ Ֆրանմասոն կայ Ամերիկայի մէջ : Ժաղալորդոց մեծ մասը շատ հակառակ է հիմա ասանկ ընկերութիւններու , որ իրենց նպատակը գաղտնի կը պահէն , վախնալով թէ գուցէ չար մարդոց ձեռքը չարութեան գործիք ըլլայ :

Հայուս յագէրը ույսարին<sup>1</sup> խնամքով մէջունէլու կերպը :

**Ո**ւէ որ մայիսաւ աքաղաղ մը աղէկ վարժուի Ճիշտ հաւու պէս հոգ կը տանի վառեակներուն և կը մատուցանէ զանոնք : Այս վարժութեանս համար Պաթիսթա Փօրթա Խտալացի պատմաբանին կարծիքը աներ թէ մայեաւ աքաղաղն կուրծքը պէտք է եղինջով սաստիկ շփել , որ անտենը աքաղաղը իր կուրծքին մարմաջումը անցու-

<sup>1</sup> Խնենք Խօրոպ :

նելու համար կը նստի ձագերուն վրայ և կը շին դանոնք իր կուրծքովը : Ի՞այց աս եւ դանակը բարբարոսական և անստօյդ է : Ոմանք ալ ըսին թէ պէտք է ողի խմցու նել աքաղաղին , որ զինովցած ինքնինքը հաւ կարծէ և հոգայ իրեն յանձնուած ձագերը . բայց աս կերպ վարժութիւնն ալ շատ գէշ է , քանզի շատ հաւանական է որ աքաղաղը գինովնալով սպաննէ ձագերը փոխանակ խնամելու : Ուստի ամենէն աղէկ հնարքը աս վարի պատմած նիս կը կարծուի , որուն փորձը Ուօմուր ընել առուաւ շատ հաւեր պահող մէկ կնկան մը :

Ուօմուր իրեք որձատ տուաւ անոր , որոնք տասն տասնեւկու օրուան մէջ շատ աղէկ կը թուած դուրս ելան ան կնոջը դպրատունէն : Կինը ոչ եղինջով կակծուց աքաղաղներուն կուրծքը ոչ ալ գինովցուց դանոնք , հազար զատ զատ դրաւ զանոնք խորունկ կոշովներու մէջ և բերանները տախտակներով ծածկեց օր մութը մնան . ասանկ մէկ երկու օր մութ տեղը մինակ պահէց , միայն օրը բանի մը անգամ գուրս կը հանէս իրենց ուտելիք տալու : Ես եղանակով աքաղաղը իր առանձնութեանը մէջ ձանձրացունելով անոր քով քիչ մը մեծցած քանի մը ձագեր դրաւ , ու անոնց կերակուրը մէկուղ կուտար . թէ որ աքաղաղը անոնց հետ կուուեր աղէկ չվարուեր՝ կը հանէր ձագերը , մէկ երկու օր ալ աքաղաղը մինակ կը թորուր , և յետոյ նորէն կը դընէր գանոնք : Եհա աս կերպովս վարժուց դանոնք . քանի ասանկով աքաղաղը նախ քանի մը վասեակներու հետ կը նստաննայ , և անոնց թիւը կամաց կամաց շատցընելով վերջուպէս կը հալարտանայ իր խումբին վրայ , և անառինը որչափ կուղեսնէ առելցուր : Յետոյ աքաղաղը երբոր իր բանտէն գուրս ելէ , հաւու պէս կը նստի անոնց վրայ՝ դանոնք ցուրտէն պաշտպանելու համար , և ուր տեղ ուտելիք գտնէ հաւու նման գրգալով կը կանչէ զանոնք , և եւ բոր ցրուին մէկուղ կը ժողովէ : Եմանապէս երբոր գետնէն իրեն հաճելի կտոր մը հաց կամ որդ մը գտնէ կը մանրէ և կանչէ լով ձագերը անոնց կը բաժնէ , և նոյն ատենը կը ցուրցընէ իր բերկութիւնը երբոր անոնք ախորմաք կուուն ան բանը՝ ուրկէց ինք դինքը գրկած է անոնց համար : Մալեալ

աքաղաղ մը աս կերպով վարժուելուն առջի օրերը գուցէ քանի մը վասեակներ վիւրաւուէ կամ սպաննէ , բայց սորուելէն ետև շատ դիւրին առաջ կերթայ . մինչեւ իր մահը չմունար իր վարժութիւնը , և ամենէն չողնին իր պարտաւորութենէն , և ձմեռը քանի մը ամիս պարտապ մնալին ետև զարնան ժունակը նորէն կը սկըսի իր գործը առջինին պէս աղէկ :

Առաջնաւու յէն նուածելու իւրու :

Վրբոր կիմանաս թէ ձինդ կանգուն կայնելու յօժարութիւն ունի , սանձը երկու ձեռքավդ բաց , ու պատրաստ կեցիլ : Ձինը կանդնածին պէս , դուն մէկ ձեռքի լարդ քիչ մը թոյլ բունէ , ու մէկալովը զարձուր անոր գլուխը , ձեռքի վար ծուլով : Վարխը ծուելով կը սահիպէ զանիիկայ որ ետևի սրունգներուն մէկը շարժէ , ու հարկաւ առջի ոտքերը վար պիտի գան : « Եսին ատեն բոլորավին դարձուր ձինդ երկու երեք անգամ , որ աս բանը շատ կը շինութէ զինքը , ու ինչ ընելը չքիտնար : Վապա ուղղէ իր գլուխը և ուր որ կուղես կերթայ երկու երեք անգամ ոլինամ մը խորազանով զարնելով : Վայց առջի անգամ աս գործողութիւնը ընելուդ չինը իր սորված մութիւննէն ետ կենալ . ան ատենը հարկէ որ վերատին ընես նոյն փուծը , ու կը տեսնաս որ երկրորդ անգամին առջինէն աւելի զիւրաւ կը նուածի :

Հազիւ կը պատահէ որ կանգուն կեցող ձի մը , աս կերպով կը թուելէն ետքը , իր գէշ սովորութիւնը երբորդ անգամ ՚ի գործ դինէ . միայն թէ ուրիշ մարդու մը ձեռւք տրուելով , ու վրան ուրիշ հեծնող ըլլալով , կարելի է որ նորէն իր առջի մոլութեանը զառնայ :

Մեղաներ :

Կառարար ու իրենց ընկերներէն մեզը յարգակաղ մեղուներուն սովորութիւնը արդիելու համար , ճշրէ անոնց վեթակը որ մեղը վապէ , և անոնք աս տեսնելով շուտ մը իրենց տեսքը կը կը առնան աս վնասին առջելը առնելու :

« Ետու գուրան :